



ԲԱԶՄԱՎԷՊ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տ Ն ի տ և ս ս կ ս ն և շ Բ ն ս կ ս ն

Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻԻ 10.

1854

ՄԱՅԻՍԻ 15.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Տղոց ընտրելու միակերպ :

Մտղական դաստիարակութե մէջ որչափ որ դժուարին, բայց ամէն կողմանէ խիստ կարևոր ու սրբազան պարտք մըն է ծնողաց՝ իրենց որդւոց ընտրելու վիճակին խելքով առաջնորդ ու գործակից ըլլալ, բայց միշտ ջանալով տղոց բերմանը և ախորժակին հետեւելու, քան թէ տղաքը իրենց կամայքը խոնարհեցնել. պարզ և ամենայայտնի են այս բանիս բնականութիւնն ու օգտակարութիւնը, և հակառակին ալ միասակարութիւնը: Տղոց ընտրելու վիճակը բնական կ'իմանանք նախ տղու մը և

կեղեցական կամ աշխարհական կենաց ետեւէն իյնալը, կամ այս ու այն տեսակ արհեստի փափաք ունենալը, և կամ աշխարհք մտնելու ու չմտնելու զանազան հանգամանքները: Տեսնուած են շատ անգամ այնպիսի ծնողք, որ տղաքնին ինչուան գերեզման դրած են, իրենց կամայքը դէմ չուզած վիճակներնուն բռնադատելով. անոր համար երբ որ տղու մը փափաքն ու խնդիրքը օրինաւոր է, պէտք է որ ծնողքը չէ թէ միայն զիջանին անոր փափաքին, այլ նաև գործակից ըլլան լաւ ու օգտակար ընե-

լու այս իր փափաքը: Ըստ ըսածներնուս կերպով մը կրնայ հաստատութիւն ըլլալ նաև Վրիստոսի Տեառն մերոյ ցուցրցած ներողամիտ թողութեանը աւետարանական կատարելութեանց հետեւելու . բնաւ մէկը չբռնադատեց որ իր ետեւէն գայ . և դարձեալ գովելով գովեց կրօնաւորական և կուսակրօն վիճակը , բայց ընտրութիւնը իւրաքանչիւր մարդուն ազատ յօժարութեանն ու ախորժակին թողուց . այսպէս ալ ծնողք ներողամիտ պէտք է որ ըլլան տղոց ախորժակին ու ընտրութեանը միտ դնելու , և զիրենք աւելորդ տեղը չանպիտանացընելու : Ասն զի կը տեսնենք շատ անգամ , որ տղու մը վիճակի կամ արհեստի մը սէր ունենալը գաղտնի կուչու մէ մը ու յարմարութենէ մը առաջ կու գայ , և այս պարագայիս մէջը զինքը իր կամացը դէմ եղածին բռնադատելը ուրիշ բանի չմանիր , բայց եթէ այս կամ այն բանին համար շինուած գործիքը իր վախճանին չծառայեցընելով ուրիշ բանի գործածել . ինչպէս ըսենք՝ գրիչ կտրելու զմեղինը փայտ տաշելու գործածել , դանակով մօրուք անծիլել , խոզանակով գետինն աւելել և աւելով զգետինն փոշին մաքրել , և այլն . որոնցմով ուզածդ չես կրնար ընել և վախճանազուրկ կ'ըլլայ աշխատանքդ : Ըստ համառօտ ըսած խօսքերովսիս՝ բաւական բացատրած կը սեպենք մեր միտքը . և արդէն կ'ենթադրենք որ ծնողաց խղճին ալ առաջին հոգն ըլլալով այս բանս , իմաստասիրական խորհրդածութիւններէն աւելի՝ իրենց խղճին ազդեցութեանն ալ ուշ պիտի դնեն , միշտ այս սկզբունքով , որ իրենց ախորժը և արհեստի ու վիճակի մը վրայ ունեցած սէրերնին՝ իրենց տղոց մէ չեն կրնար պահանջել իրաւամբ . որովհետև ախորժ և սէր ըսածնիս բնութեան այնպիսի անիմանալի խառնուածքէ մը առաջ կու գայ , որն որ կանոն կամ պատճառ չունի . միայն ծնողաց պարտքն է ճանչցընել տղոց իւրաքանչիւր վիճակին ինչ ըլլալը և ինչ հետեւանք սնենալը : Ըստ բանս նաև

նիւթական բաներու մէջ ալ կը տեսնենք . օրինակի համար՝ մէկը այս կերակուրս կ'ախորժի , մինչդեռ ուրիշ մը և ոչ անոր անունը կ'ուզէ լսել . և մտացի մարդ մը բնաւ չկրնար պահանջել որ իր ախորժածէն ուրիշներն ալ ախորժին , ինչպէս որ ինքն ալ ուրիշներուն սիրածը չախորժիր : Ըստ ընդհանուր դրութիւնը բաւական բացատրելնէս վերջը՝ կը մնայ միայն քանի մը խօսք ալ ըսել թէ ինչ կերպով տղոց ախորժակը պէտք է քննել , և այն ալ իրենց թարմ հասակէն սկսեալ , որ աւելի օգտակար ըլլայ : Ծնողք շատ անգամ այս բաներուս մէջ տղոց բերմունքը աւելի պէտք է դիտեն՝ քան թէ անոնց ըսածին միայն ուշ դնեն . որովհետև շատ անգամ տղաք քանի որ պզտիկ են , բան մը չեն կրնար որոշել , և ոչ ալ լաւ բացատրել իրենց ախորժը , ուր ընդ հակառակն գործքով շատ անգամ առանց ուզելու ալ կ'իմացընեն , մանաւանդ երբոր իրենց դուրս ցատքեցընող առիթներ տըրուի : Իսկ թէ այս ըսածնիս ինչ կերպով կրնայ ըլլալ , ասոր օրինակ մը կրնայ բերուիլ այս ետեւի դրած պատմութիւննիս , որ Արծժի զուարճախօս իտալացի մատենագրէն առնուած է :

Ըստ տարուանս առջի իրիկունը Յունուար մտած օրերնիս քաղաքավարութեան պահանջածին համեմատ խել մը այցելութիւններ ընելէս վերջը , ամենէն ետքը տղոց տէր եղող իմ բարեկամներէս մէկուն տունը գացի՝ պարտքերէս վերջինը անոր հատուցանելու , որն որ Ըրտուծով ճոխացեր էր մանչ ու աղջիկ զակրներով , որոնք ձիթենուոյ ձիւղերու պէս իրեն սեղանը կը պսակէին . գտայ հոն պարոնն ու խաթունը կրակին քով նստած , չորս կողմերնին ալ տղաքնին շարուած : Տղաքները տարեգլխի կազանդէքը առած ըլլալով՝ չափէ դուրս ամենքն ալ ուրախ ու զուարթ էին . անոր համար ձայներնին անանկ անսովոր ուժ մը առեր էր և ծնկուրնին անանկ զօրութիւն մը՝ որ զամենքը կը խլցընէին իրենց շատխօ .

սուլթեամբն ու ցատքուտելովը : Իրաւոր երբոր ես ներս մտայ, ծնողքնին մէկէն հրամայեցին որ լուեն ու հանդարտ կենան, և ընդհանրապէս քիչ մը ատեն այնպէս ըրին : Իայց ատեն ատեն երբեմն մէկը մէկ պզտի ծիծաղ մը կը փախցընէր, երբեմն ուրիշը պզտիկ մը կը ցատքէր, ուրիշ մըն ալ կը պոռար՝ Հանդարտ կեցէք. ուրիշ մ'ալ՝ Լյս տեղէս չեմ շարժիր : Երջապէս կամաց կամաց ամէնը մէկ գալով՝ պարը ամբողջացուցին, ու այնչափ եղաւ որ հայրերնին ստիպուեցաւ զամենքն ալ կեցած խցերնէս դուրս հանել. ուստի անոնք ալ գնացին ուրիշ տեղ մը խենդենալու, և մնացինք մենք իրեքնիս կրակին քով. մտածուածին մը ուրիշ մտածուածին ծնանելով՝ և ահա սկսանք դաստիարակութեան վրայ խօսիլ. հայրն ու մայրը, որոնք զիս փրկիտփայի տեղ դրեր էին, ուղեցին որ ըսեմ իրենց թէ ինչպէս պէտք էին կրթել տղաքնին : Ընաց իմանալու կամաց կամաց ծանր խօսակցութեան մը մէջ ընկղմեցայ, և սկսայ նախ և առաջ ըսել թէ ամէն տղաքը պէտք է նոյն կերպով դաստիարակել, և թէ պէտք է քննել նախ իրենց բերմունքը, և վերջը ձեռքի տակ վարժեցընել զիրենք այն կենաց, որ սրտերնուն ու մտքերնուն աւելի լաւ կը յարմարի. « Իայց ինչ պէտք է ընել, ըսաւ մայրը, թէ որ ամէն վայրկեան փոխուին և պարագաներուն համեմատ մէյ մը մէկ կերպով մէյ մըն ալ մէկալ կերպով մտածեն », : « Իայց դու մի քններ զիրենք, ըսի ես, քանի որ այս կամ այն կրթին մէջ են. վասն զի ուզածներնուն համեմատ կերպ կերպ վարպետութիւններ կ'ընեն, որպէս զի փափաքածնին ձեռք ձգեն, և այն որ կ'ատեն՝ անկէ ալ կը փախչին. բայց քննութիւններդ ըրէ երբոր հանդարտ կը տեսնես զիրենք ու երբոր կասկած մը չունենան. մանաւանդ աւելի աղէկ ըսելով՝ պէտք է որ դուք ձեզմէ այնպիսի կիրք մը գրգռէք, որուն ինչ աստիճանի բան ըլլալը իրենք ալ չիմանան, ու այն ատենը զիրենք կը յայտնեն իրենք իրենց », : « Իսածներէդ բան

մը չհասկըցայ », ըսաւ հայրը. երբոր ես տագնապած կը մտածէի թէ ինչ կերպով իրենց կրնամ հասկըցընել իմ միտքս, և ահա յանկարծ փողոցէն լըսուեցաւ մոգական լապտերի մը նուագարանին ազդարար ձայնը. « Լսիկայ ինծմէ շատ աւելի աղէկ կրնայ բացատրել իմ միտքս ձեզի, ըսի ես. լաւ կ'ըլլայ որ կանչէիք հոս, ու մէջի պատկերները ցուցընել տաք տղոց », : Կանչուեցաւ. տղոց ուրախութեան ձայնը մըրկայոյզ ծովու գոռում գոչման նման եղաւ. այնչափ որ գրեթէ ես իսկ զղջացած՝ սկըսայ ըսել ինքիրենս. Լս ինչ ձիւն գլուխս եկաւ : Դոգական լապտերը բերողը պատրաստեց իր մետուկը, բոլոր ճրագները դուրս հանել տուաւ, միայն լապտերին ճրագը կը վառէր՝ որն որ պատին վրայ աղօտ լոյս մը կ'ընէր, տղաքն ալ լուեցին. « Եւ ուշ դրէք, ըսի ես ծնողացը, թէ ինչ ձեւ կ'ընեն ու ինչ բան կ'ըսեն տղաքը պատին վրայ նկարուած ամէն մէկ ձեւին ու կերպարանքին », . և ահա այս խօսքիս սկսաւ տեսարանը. ահա հաւասիկ քեզի արևը, լուսինը, աստղերը, Երկայ տապանը, կենդանիները, և արկղիկին ուրիշ տեսնալու բաները. բայց բնաւ մէկը բառ մը չխօսեցաւ. խել մը պատմական տեսարաններ ելան դուրս, բայց և ոչ մէկը ձայն հանեց. ասոնցմէ ետքը ելան պզտիկ հովիւ մը և հովուուհի մը, որոնք կը նուագէին ու կը պարէին ու ձեռք ձեռքի տուած կը զուարճանային. տղաքներն ու աղջիկները ուրախութիւններն սկսան կանչուըտել, ու աղջիկները կ'ըսէին. « Եւ, աս ինչ գեղեցիկ բան է », : « Եւ տեսէք բնութիւննին ինչ բանի կը հաճի », ըսի ես երկուքին ահանջէն վար : Ինչ մը աւտենէն ետքը ելան անդիէն խել մը ձիաւոր զինուորներ, որոնք առաջ կ'երթային ու պատերազմ կ'ընէին. աս բանիս տըղոցմէ մէկը իր նստած տեղէն ելաւ խնամով մը գնաց և ձեռքով պատին կը դպչէր ու կը ցուցընէր որ ինքը կ'ախորժէր անկէ. հայրը նշանեց այս բանս : Եւ ատուարձալի բան եղաւ երբոր դուրս ելան այն պզտիկ մարդիկները, որոնց

Համար մոգական լապտերին ցուցնողը յեղափոխած աշխարհք կ'ըսէր. ասոնց մէջ կար էրիկ մարդ մը որ կը մանէր և կնիկ մը որ սրիկայի զլխարկով ուսը ատրճանակ մը զարկած էր . այս բանիս տանտիկինը հոգևով ու մարմնով սկսաւ խնտալ , ուրով իր հաճութիւնը ցրցուց : Փիլիսոփայ մը որ կը կարգար՝ տղոցմէ մէկուն սիրտը յափշտակեց . թզուկներու պարահանդէս մը բոլոր աղջրկանց բերանաբաց ախորժին պատճառ եղաւ , և մասնաւորապէս աղջիկներէն մէկը կ'ուզէր որ շատ անգամ տեսնուի այն աղջիկը , որ ստէպ ստէպ դիմակը կը դնէր ու կը վերցրնէր : Արջասէս տեսարանը լմնցաւ , և եղած խորհրդածութեանց միջոցը խիստ շատ ծիծաղեցան . ես իրենցմէ բաժնուեցայ՝ աւելի հաստատուելով իմ կարծեացս վրայ , թէ ամենէն տղայական զբօսանքներն ալ օգտակար կրնան ըլլալ տղոց՝ թէ որ խելքով առաջնորդուին :

Պ . Ն

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹԻՒՆ

Պետին :

Թէ որ գեղեցիկ դիրք մը , կամ չորս դին պատած բլրոց կենդանի կանաչութիւնը և կամ շրջակայ վայրաց նկարակերտ փափուկ կերպ կերպ տեսարանները միայն որ և իցէ մէկ քաղքի մը անունն ու յարգը կը մեծցընեն , որչափ ևս առաւել մեծայարգ և ցանկալի պիտի ըլլայ այնպիսի քաղք մը , որ ուսումնական , կամ գրագիտական և կամ արուեստական ճոխութիւններով և այլ գեղեցիկ ձիրքերով զարդարուած հոչակաւոր է : Այս այնչափ ալ աւելի այսպիսի քաղքը կը շարժէ լսողին հետաքրքրութիւնը տեսնելու կամ գոնէ տեղեկութիւն մը առնելու անոր վրայոք : Պեւլին , Բրուսիոյ թագաւոր

ութեան մայրաքաղաքը , այսպիսի քաղաքներէն մէկն ըլլալով՝ վրան համառօտ տեղեկութիւն մը կ'ուզէնք տալ մեր բանասէր ընթերցողաց :

Պեւլինի սկզբնաւորութիւնը անբնորոշ է . Սալդ-Պրին 1163 թուակա նին հիմնուած է կ'ըսէ . իսկ այլք ալ կը կարծեն թէ Լաբերտ Բ Պրանտպուրկայ մարկրաւը հիմնած ըլլայ՝ 1206 թուականէն ինչուան 1220^{ին} միջոցները , ինչպէս նաև իրեն հետ միացած Քէօն քաղաքն ալ . այսչափը միայն յայտնի գիտենք որ սրբոյն Երկողայոսի եկեղեցին կանգնուած է 1223^{ին} , թէ պէտ և ասոր համար ալ Սալդ-Պրին կ'ըսէ թէ 1200^{ին} առաջ շինուած է : Ի վերայ այս ամենայնի Պեւլին Փրեդերիկոս Գուլիելմոս մեծ կայսրընտրին ժամանակը սկսաւ առաջ երթալ ու անուանի ըլլալ , որն որ շատ աշխատեցաւ վրան . նմանապէս Սեծն Փրեդերիկոս ալ ամէն հոգ տարաւ վրան ու շատ գանձ գործածեց զանիկայ գեղեցկացրնելու համար : Արկու անգամ օտարներէ գրաւեցաւ Պեւլին . մէյ մը 1760^{ին} Րէստրիացւոցմէ ու Ռուսներէն , և երկրորդ անգամ 1806^{ին} Վաղղիացւոցմէ Անայի պատերազմէն ետքը . այս երկու դէպքերէն ի զատ Պեւլինի տարեգիրքը նշանաւոր բան մը չեն ցուցընէր :

Սայրաքաղաքիս ժողովուրդը աւտարանական նորաղանդ է . իսկ բընակչաց թուոյն օր օրուան վրայ բրած առաւելութեան փոփոխութիւնը շատ զարմանալի է , և յայտնի ապացոյց մը կը սեպենք իր քաղաքական յառաջադիմութեանը : 1661 թուականին բնակիչքն էին 6,500 . վրան ատեն անցնելով 1788^{ին} 100,000^{ին} հասեր էր բնակչաց թիւը պահակապան զօրքն ալ մէկտեղ առնելով . 1804^{ին} 113,000 եղան՝ նմանապէս զօրքն ալ մէկտեղ . 1820 տարւոյն եղան 192,600 բնակիչք . 1826^{ին} 220,000 բնակիչք . 1828^{ին} 236,800 բնակիչք . 1832^{ին} 258,000 բնակիչք . 1833 տարւոյն 288,000 բնակիչք . իսկ հիմա բնակչաց թիւն է 450,000 :